

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՄԱՀՈՐԱՆ ԱՌՋԵՐ

ԱՆՅԱՌԻ ՄԷ ԽՈՐԵՐ ՄԵՎՈՐՍԻ

Իրիկուն մ'էր, Առկոնի մէջ, անսառի մ'խորը մեկուսի՝  
 Չոր պաշտպանած էին մերոնի արեալդսէն ի վեր՝ քափով...:  
 Թշնամիին՝ սասանորդուած դիմադրութեամբ մեր կաշքմբունն՝  
 Դադրեցուցած է յարձակմունքն եւ հեռուներն է դիրք բռներ.  
 Իր թնդանօրն ա՛լ չի գոռար կասազուքիւնն Ա.սսիդասի.  
 Ասկէ անկէ մերք կը սուլեն կը ճարնասեն դեռ զնդակներ,  
 Կըռլի յետին շքուկի՝ որմէ լոկ արձագանգը կը սարսուայ.  
 Բընուքի՛ւնը կը լըռէ սքսմագեցիկ քուփերուն մէջ...:  
 Օղին մէջ մերք ընդ մերք հիչեր կը բարձրանան անդոնական՝  
 Հոգեվարքի հըրընդիւններ վիրաւորի կամ նեծկըլսուք...:  
 Մահասարսուտ տեսիլներուն այս արհաւիրքն սփոջելու  
 Համա՛ր կարծես է սարածեր մութի՝ գիշերն՝ իր վարագոյրն,  
 Գիշեր մը քաննըր որուն բեռը կը ննեւ դժընդակօրէն  
 Այս վայրերուն վըրայ ո՛ւր տեսնենան հիգը վիժեցաւ:

Դիակներուն մէջտեղ՝ պառկած խոտին վըրայ արիւնագանգ՝  
 Հոմերակա՛ն հերոսներ՝ ինկած կուրին մէջ գիրկընդխառն,  
 Մահամերձ մ'ահա յանկարծ հոգի կ'առնէ, կը խըլըրքի,  
 Հեւ ի հե՛ւ ու տենդագին՝ աչկերը մեծ մեծ կը բանայ...:  
 Ու կ'ունկընդդէ... միւսա՛կ է... միամիտակ սեւ գիշերին մէջ.  
 Հետքնետէ յիշողութիւնը կուգայ տեղը, կը սքափի...:  
 Աչքին առջեւն է հիմա՛ սըրիւնամեկ բունն ընդհարումն,  
 Գիւրկ գրըկի կուրին այն անաւոր, ոգորումն այն անեղ անլուր...  
 Յետոյ անկումն իր վիրաւոր՝ բախումէ մ'վերջ օրհասական...:  
 Հիմա արդէն խելաբերած ու գիտակից է վիրաւորն,  
 Ու զինք սարսափը կը խեղդէ... զի հասկըցած է ամէն բան.  
 Անուէլի վէրէն տրորուած ամբողջ մարմնէն՝ արիւնին հետ՝  
 Կեանքն ալ սակաւ տըւած խոյս, թէպէտ դանդաղ՝ բայց ապանօ՛վ  
 Մահը կուգայ, մահն որ արդէն կը սառեցնէ կամքն ու կորովն,  
 Եւ հեւասպառ զինք կը դընէ յաւերժութեան հետ դէմ առ դէմ...:

Հանդերձեալին մօտ ընդ մօտ այս տեսիլէն սարսափահար՝  
 Մահամե՛րձը կը սարսուայ... անմեղ մը չէ՛ բոլորովին.  
 Հայրենիքին համար մեռնիլ՝ այո՛, անու՛րտ յօծար է ան,  
 Բայց ինք բարի էրիտանոնեա՛յ կ'ուզէ մեռնիլ միանգամայն,  
 Առասաւնորն խօսքին ներքեւ՝ որ կը ներէ ու կ'արձակէ՝  
 Ան միա՛կ իր Աստուծոյն կ'ուզէ հոգին իր աւանդել...:

Այսպէս զինուորը մեր բարի՝ մանուան առջեւը վերահաս՝  
 Կը հընընընայ ու կը կառչի իր այս տենչին անձկակարօս... :  
 Ձեմ գիտեր ի՞նչպէս՝ յանկարծ՝ զաբուրանքին սակ զինն նընուոյ՝  
 Ան անդորրիլը կը զգայ օրհասական իր սագնապին...  
 Աւ դող ի դող՝ ան կ'ունկընդրէ... : Իրմէ երկու քայլ լոկ անդին՝  
 Մութին մէջ՝ յա՛մբր, քաւ, անոյց մի ձայն կ'ըսուի զերդ մի սաղմուս...  
 Ան երգի ձայնն այս հասկըսուր ուշի ուշով կ'անուայ կ'սերէ...  
 Երա՞զ մ'արդեօք... բայց ո՛չ, իրեն խիստ ծանօթ է այդ եղանակն...  
 Մանկութենէ ի վեր լրտած՝ կրկնած «Հայր մեր»ն է ի՛սկ եւ իսկ...  
 Հանդիսաւոր պատարագի մէջ երգըւած «Հայր մեր»ն անոյց... :  
 Բայց այն ասե՞ն, — ո՛վ բարութիւն սասուածային շնորհաց աննաւ, —  
 Այն որ այս երգը նուիրական այսպէս կ'երգէ դաւերն ձայնով՝  
 Մի՞ գուցէ... ո՛վ գիտէ, քերես... ո՞ն, իցէ թէ... քահանայ մ' է :  
 Եւ մեր բարի զինուորը՝ զոր այս յոյսն իսկոյն կ'ոգեւորէ,  
 Ծունկի կուգայ, գայք ի գայք կ'առաջանայ, եւ զեքնաբար  
 Սողալով կը խարխափի՝ զիւրիւն մէջ՝ հեծե՛ծագին՝  
 Գէպի մարդը ցանկացուած՝ որուն ձայնն է իր ուղեցոյց... :  
 Ա՛լ խիստ մօտն է անոր... սակայն իր ցաւերուն սասկութենէն՝  
 Երկիցքս ի՛նչ մնաց որ ան ուշակորոյս իյնար գետին... :  
 Հուսկ ուրեմըն կը հասնի... կը խոնարհի նա անձկայոյզ՝  
 Անո՛ր առջեւ զոր երկնառաք ազատարար մը կը նանչնայ :

Սաղմուտերգուն՝ ծառի մ' շուրթին՝ պառկած է հոն երիբացած...  
 Իր ձայնն արդէն կիսահագագ շունչ մըն է սոսկ, մեծունջ մ'հագիւ,  
 Եւ մեր զինուորը՝ վերջին նիզով մը հզօր գալարապիրի՝  
 Կ'նանչնայ զօրին հոգեւոր հայրն՝ արխնքարախ՝ իրեն նման,  
 Որ եւ իրեն պէս կը մեռնի քարտնայնէն ջարդուվըուր... :  
 Աղիմեքուն արէն յայնժամ կը բարձրանայ նիչ մ'աղեքսի,  
 Կնդոնի՛ եւ խուճապի, քան նառ մ'ամբողջ յուզիչ, քրքուուն...  
 «Հայր սուրբ, հայր սուրբ... կը լրսե՛ս... Ես մահուան դուռն եմ... օգնութի՛ն  
 «Սոսուվանի՛լ կ'ուզեմ... ի սէ՛ր Աստուծոյ շո՛ւս լրսե՛ ինձի» :  
 Հըբա՛ւ... յանկարծ քահանան՝ կողկողագին ձայնին ի լուր՝  
 Հոգի կ'առնէ ու կը նըզնի շարժում մ'ընել ու մօտենալ...  
 Ո՛չ ապաւէն ան վերջին պա՛րտ մ'ունի զոր հարկ է կատարել... :  
 «Սուսե՛» կ'անցնէ, Ձինուորին՝ որուն վերջին ժամն է՝ բերնին  
 Մէջ բառե՛րը կը պակսին. «Սոսուվանի՛մ... առաջի քա...  
 «Տէ՛ր, մեղա՛յ իեզ... վա՛յ ինձ, վա՛յ ինձ...» Աւ լրուրթիւնը կը սիւրէ :  
 Ապաշխարող հոգին արդէն մինչ կը քոչէ՛ր՝ «բա՛ւ է, հերի՛ք»,  
 Կը մըմընջէ քահանան՝ որմէ նոյնպէս խոյս կուտար կեանքն...  
 «Սաղաղութեամբ... Ե՛լ դու երկինն, Ե՛ղբայր... Ասուած... իեզ կը ներէ.  
 Յետոյ կ'իյնայ՝ վերջին անգամ խաչին նըշանը կընկելով.  
 Իրիկուն մըն էր, այնտե՛ղ՝ անտառի մ' իսրե՛րը մեկուսի :